



Jephneppa








9/47-925/

1719

2-15

Չալիսուշյան, Դ.

ինչ էր և ինչ պետք լինի
մեր ուղին :



ՃԱՅ

~~Eiffay.~~

947, 928+

A II
80336

Ա շ ա բ ե ր ի շ ա բ
Լ ի ն ի Մ ե ր ս ի ն ի ն

~~1719~~



(47.925)


9-15

Ի՞նչ էր Եհ Ի՞նչ Պիտի Լինի Մեր Ուղին

ԳՐԵՑ

Գ. ԶԱԼՈՒԿԱՅԱՆ

A II
80336



1923

Ի՞ն Զ Ե Ր Ե Ւ Ի՞ն Զ Պ Ի Տ Ի

Լ Ի Ն Ի Մ Ե Ր Ո Ւ Ղ Ի Ն

—

I.

Հասկցած շարիքը — կէս շարիք է:

Լօզանի Խորհրդաժողովը մեզմէ շատ շատերուն յուսահատեցրեց: Բոլոր հայ թերթերը սկսան շանթեր արձակել ֆրանսայի, Անգղիայի եւ Իտալիայի դէմ, մերկացնելով անոնց ստոր շահախնդրութիւնները եւ մենք այսօր ընկճռած, կը հայհոյենք բոլոր անոնց, որոնց ձեռքերը դեռ երէկ կը համբուրէինք, որոնցմէ դեռ երէկ մեր փրկութիւնը կը սպասէինք:

Հարկաւ աղէտը մեծ է, սակայն հասկընանք զայն: Հասկցած շարիքը — կէս շարիք է: Եւ հասկնալ պէտք է, որ ուրիշ անգամ ալ նորէն չքալենք սիսալ ճամբով:

Մեղլքեցին, կ'ըսենք: Սակայն միթէ Լօզանի Խորհրդաժողովին մէջն էր, որ մեղլքեցին: Մեղլքեր էին շատոնց, միայն իրողութիւնը չէինք ուղեր դիտնալ, տարուած էինք, ինչպէս միշտ, երաղներով, յոյզերով, ինքնախաբէութեամբ: Միթէ

Դեռ պատերազմի սկզբնական շրջանին չէր, որ
Անդվիա, Գրանսա եւ Ռուսաստան գաղտնի
համաձայնութեամբ Հայաստանը իրար մէջ
բաժնեցին եւ ցարական Ռուսաստանը մեր պատ-
մական Ալաշկերտի, Դեադենի հովիտներուն մէջ
կը ծրագրէր Եփրատեան խաղաղութիւնը։ Միթէ
պատերազմի ժամանակը չէր, որ ցարական Ռու-
սաստանը կ'արգելէր Հայերու մուտքը Կարին եւ
Հայաստանին մէջ յառաջ կը խաղար եւ առանց
պատճառներու յետ կը նահանջէր, տեղի
տալով նոր ջարդերու եւ երկրի ամայութեան,
որպէս զի ըստ Լօրանով - Բօստովսկու հին ծրա-
գրին տիրէ Հայաստանին առանց... Հայերու։
Զինադադարէն վերջը, երբ մեծ պատերազմը
դեռ կը շարունակուէր, միթէ մեզ չըսի՞ն պարզ՝
մենք չենք տայ ոչ զինւոր, ոչ դրամ։ Թող
զինւոր տայ ձեր ազգը, իսկ դրամ ձեր հա-
րուստները։ Միթէ մեզ չէի՞ն լքած, երբ Գրան-
սան պարպեց Կիլիկիան։ ինչո՞ւ սակայն մենք, որ
սա բոլորը գիտէինք անմիտ երեխաներու նման
կը տարուէինք, կ'օրօրուէինք ու կը խաբուէինք
զանազան պետական անձերու գեղեցիկ, գուցէ
քաղաքավարի, յամենայն դէպս կեղծաւոր խօս-
քերէն։ Ահա սա խօսքերն են, որ մենք անդադար
կը կրկնենք, որպէս զի ընդգծենք Եւրոպայի
ստորութիւնը եւ...

մեր անմեղութիւնը եւ արդարու-
թիւնը...

Բայց մենք, մենք, որ այնքան ոչ հարկաւոր,
մեծ զոհեր տըւինք Գրանսայի, Անդվիայի եւ

Ռուսաստանի բանակներուն համար, ինչ ըրեր
ենք եւ ըրինք մենք հայութեան համար:

Պարպեցինք Ղարսը, չպարպելով հրա-
ցան մը:

Մօտ տարի մը ես ապրեցայ Հայաստան —
1920ի Յունուարի 8էն մինչեւ Կոյեմբերի 10ը:
Եկայ վառ զգացումներով: Աիրած հայրենիքիս
քաղցր շունչը զիս կը տաքացնէր, կ'ոգեւորէր,
սակայն ընկերս՝ Ստ. Մամիկոնեանը, զիս կը
զգուշացնէր՝

— Գրիգոր, պիտի հիասթափուիս:

Ու, կ'ըսէի. եւ սակայն ամէն օր կաթիլ մը
թոյն կը մտնէր սիրտս: Բնակարանիս պակասու-
թիւնը եւ կիսաքաղց կեանքս չէին, որ սկսան
զիս յուսահատեցնել, այլ աւելի ուժեղ պատ-
ճառներ: Եւ ըստ իմ խորին համոզումի, որը
չծածկեցի Պոլսոյ մէջ դաշնակցականներէն, ուր
եկեր էի Ղարսի անկումէ անմիջապէս ետքը —
հայութեան համար այնքան մահաբեր տա-
ճիկներու արշաւանքը — դաշնակցութեան
համար ամենայաջող ելքն էր, որովհետեւ
առանց արշաւանքին ալ երկիրը կ'երթար կո-
րուստի ճամբով:

Մայիսի 1920ի Պարոն Խատիսեանը մէկ-
նեց Հայաստանէն փոխառութեան գործը ար-
տասահմանին մէջ կանոնաւորելու համար, վե-
րադարձաւ Հոկտեմբերին ու ինձ դառնացած,
ըսաւ՝ “Ի՞նչ փայլուն վիճակի մէջ թողեր էի
երկիրը եւ ինչ ծանր վիճակի մէջ զայն կը
դտնեմ այսօր”:

Աակայն Հայաստանը Մայիսին ալ փայլուն
վիճակի մէջ չէր: Օր ըստ օրէ սա կը վատանար,
տրամաբանական, հասկանալի եւ անխուսափելի
պատճառներու շնորհիւ եւ Մայիսին Հայաստանը
փայլուն վիճակի մէջ ենթադրելու համար...
պէտք էր շատ կարծատես ըլլալ:

Ժամանակ է, որ անոնք, որ եղեր են մեր
երկիրը ու տեսեր են եւ գիտեն ինչ կ'անցնէր
կը դառնար հոն, պատմեն եղելութիւնը:

Ես մօտիկէն ուսումնասիրեր եմ եւ գիտեմ
Հայաստանի Հանրապետութեան անկումի իսկա-
կան պատճառները եւ իրը անկուսակցական,
անաչառ կ'ուզեմ նկարագրել իրողութիւնով՝ amicus
առաջնորդուելով հին ճշմարտութիւնով՝ amicus
Plato, sed magis amica veritas (բարեկամն է
Պղատոնը, սակայն աւելի մօտիկ է ինձ ճշմար-
տութիւնը):

Սա ճշմարտութիւնը կարեւոր է մեր մատաղ
սերունդին համար:

Սա ճշմարտութիւնը պէտք է, որպէս զի
ալ չօրօրուինք, չխաբուինք, փնտուենք, գտնենք
ելք մը, ուղի մը:

Յանուն փրկութեան մեր ազգին:

II.

Հայաստանի Հանրապետութեան ան-
կումի իսկական պատճառները:

ա. Մեր աշխարհագրական դրութիւնը եւ
մեր դրացիները:

Փոքր համեմատաբար հողամասի վըայ երեք
պետութիւններու՝ Վրաստանի, Հայաստանի
Ազքէյջանի սահմանուիլը, որոնցմէ ամեն մէկը
տարուած էր նեղ, անհաշտ աղգայնական ոգով,
արդէն սկզբէն լաւ ապագայ չէր խոստանար-
մէկին: Վրաստանը ձեւականօրէն սոցիալիստա-
կան էր, Ազքէյջանը — մուսավատական,
Հայաստանը — դաշնակցական: Սոցիալիստ-
գեմոկրատները, մուսավատականները եւ դաշ-
նակցականները, որ Անդրկովկասեան սէյմին մէջ
չկրցան համերաշխ կառավարել Անդրկովկասը,
նոյն փոխադարձ ատելութիւնը եւ թշնամական
ոգին բերին, մոցրին եւ այն երկիրները, որ
այժմ պիտի կառավարէին առանձին առանձին:
Մուսավատականները տարուած էին պանիսլա-
միզմով եւ կը նկատէին Ազքէյջանը իբր
թուրքիայի վիլաէթներէ մէկը, հետեւաբար
պարզ թշնամի էին Հայաստանին, որ մեծ պա-
հանջներ ունէր թուրքիայէն: Հետաքրքրուող-
ները կարող են կարդալ կառավարութեան

տպած գաղտնի հեռագիրները, որ Հայաստանին
մէջ նստած Ազրբէյջանի ներկայացուցիչները կը
տային եւ կը ստանային իրենց կառավարու-
թենէն, որպէս զի մօտաւոր գաղափար կազմեն
այն անսահման ատելութեան մասի, որ մուսա-
վատականները ունէին հանդէպ Հայաստանի,
միակ նպատակ ունենալով ամեն գնով պայ-
թեցնել նոր պետութիւնը: Ազրբէյջանը միշտ կը
դաւէր եւ անվերջ ապստամբութիւններ կը
սարքէր մեր հայրենիքին մէջ: Ան չէր տար մեզ
մազուտ եւ շաբաթը երկու անգամ կը խանգա-
րուէր երկաթուղային երթեւեկութիւնը:

Միւս կողմէ Հայաստանը կարծես Վրաս-
տանի պարկը կը ներկայացնէր: Կտրուած ծովէն
եւ Պարսկաստանէն, միայն Վրաստանի միջոցով
մենք կարող էինք միջազգային յարաբերու-
թիւններ ստեղծել եւ զանոնք պահպանել: Սո-
ցիալիստական Վրաստանը սա հանգամանքը միշտ
ի շար կը գործածէր եւ ամեն անգամ օգտուե-
լով մեր նեղ վիճակէն հայաշատ եւ հայապատ-
կան շրջաններ բռնի կը գրաւէր: Բաթում եկեր
էին լի հացահատիկներով ամերիկեան նաւեր,
հայերը կը կոտորուէին սովէն, Վրաստանը կ'ար-
գելէր հացահատիկներու մուտքը Հայաստան:

Այսպէսով անկախութիւնը պարզապէս
վատթարացրեց Հայաստանի վիճակը, զրկելով
զայն երթեւեկութիւններու բոլոր միջոցներէ եւ
կղզիացնելով միանգամայն: Սպասումի, փճա-
ցումի, կորուստի դուռը լայն բացուեր էր մեր
առաջ:

թ. Տնտեսական տագնապը:

Երկիրը աւեր էր: 1918ին մըրբիկինման եկեր էին տաճիկները եւ ամեն ինչ քանդեր, փճացրեր, անգամ դռներ, պատուհաններ եւ սանդուխներ հաներ, տարեր էին: Արդէն Հայաստանը առաջ ալ հարուստ չէր: Թիֆլիսը եւ Քաղուն, կողոպուտներու շնթարկուեցան եւ միեւնոյն ատեն հարուստ էին՝ առաջինը ստացեր էր Ռուսիայէն մեծ հարստութիւն, երկրորդը ունէր քարիւղ: Հայաստանը կողոպուտներու եւ արշաւանքներու ենթարկուեր էր եւ ստացեր էր միայն՝ մէկ շոգեկառք եւ 14 վակոններ մարդատար եւ ապրանքատար:

Մեր երկրի հարստութիւնները՝ բամբակը, բրինձը ու խաղողը ալ չկային:

Առաջինը անհետացաւ պետական մենաշնորհի վախէն, վերջինները շնորհիւ աշխատաւոր ձեռքերու պակասութեան եւ թանկութեան: Բրինձ, որը աւելի աշխատանք կը պահանջէր, չը ցանեցին, գերադասելով հացահատիկը: Խաղողը չթաղեցին հողի մէջ, իսկ ցուրտը սաստիկ էր, ոստերը վեասուեցան, խաղող չստացանք:

Ունէինք բնական հարստութիւններ՝ քարածուխ, աղ, մինդեղ եւ այլն, սակայն շնորհիւ ապստամբ մուսուլմաններուն չկար աշխատանքի ուեւէ ապահովութիւն:

Չկային արդիւնաբերութիւն, առեւտուր: Երեւանի ամենահարուստ խանութին մէջ գուցէ 1000 տաճկական ոսկու ապրանք չը գտնուէր:

Սեպտեմբերի մէկէն 1918 թուի մինչեւ մէկը Յունուարի 1920ը գանձարանը ունեցեր է մուտք 30 միլիոն, իսկ ծախք 300 միլիոն մեր չեքերով։ Մուտքը ծախքերուն միայն տասաներորդ մասն էր։ Բիւզէի հաշուեյարդարի հարց չկար։ Անանկութիւնը անխուսափելի էր։ Դրամը գնալով կը կորսնցնէր իր արժէքը։

Կիսապաշտօնական “Յառաջ” թերթէն կը տանք հետեւեալ աղիւսակը

	1920 թ ս ն ի		
	Մարտի 16 ին	Մայիսի 10 ին	Նոյեմբերի 10 ին
	Առուբի	Առուբի	Առուբի
	Հերերով		
Տուշարը կ'արժէ .	560	1000	28.000
Տաճկական	470	900	20.000
Լիրան			
1000 ռ. բռները			
Վրացական . . .	2000	5000	10.000

Այսինքն ութը ամսուայ մէջ մեր դրամը իջեր էր յիսուն անգամէ աւելի։ Միակ աղբիւրը — արագատիպ մեքենան էր։ 1920 թուին առաջի տասնըմէկ ամիսներուն մէջ բաց էր թողած արդէն տասնմէկ միլիարդի չեքեր — սարսափելի մեծ գումար մը պղտիկ երկրի մը համար։

Կեանքը կը սկսէ թանկանալ ահուելի չափերով օր ըստ օրէ։ Կախարարներու եւ խորհրդարանի անդամներու ոռոճիկը մինչեւ Յունիս 1920 թուին 16.000 էր ամսական, գինանո-

նախ. օգնական Ա. Շատիրեանի առաջարկութիւնով կը բարձրանայ երեք անգամ ու երկու ամիս անցնելէ ետքը փոխարինաբար կը տրուի երկու ամսուայ ռոճիկ միանուագ։ Սակայն ալ բան մը չ'օգնէր։

Աը յիշեմ մեր խորհրդարանի ճաշարանը, ուր կը հաւաքուէինք։ Այստեղ նստած էին՝ Շանթը, Աեր. Տիգրանեանը, Դաւիթ Անանունը, Բ. Խշանեանը, Ատ. Զօրեանը, ակադեմիկոսներ Թամանեան եւ Կոջոյեան։ Կերակուրին մէկ տեսակովը չէինք կշտանար, երկուսը պահանջել իրաւունք չէր տար մեր բիւջէն (տեսակը կ'արժէր 1000 ռ.) ու մենք կիսաքաղց օրեր կ'անցնէինք։ Խորհրդարանի նախագահ Աւ. Սահակեանը կարծես կը հետաքրքրուէր միայն մէկ հարցով — «արդեօք այսօր մթերքներ պիտի տան»։ Նիկ. Ազբալեանը յուսահատ կ'ըսէր՝ «Երբ կը մտածես, որ վաղը պէտք է կերակրել կնոջդ եւ զաւակներուդ, ուղեղդ չ'աշխատիր»։

Յոյսը փոխառութեան վրայ էր։ Սակայն գաղութներու ունեւոր դասակարգը աչքի ընկնող անտարբերութիւն ցոյց տրւաւ։ Ալ յոյս չկար որ 20 միլիոն տոլլարի փոխառութեան $15^0/0$ ծածկուէր. ճշմարիտ է, որ Ալ Խատիսեանի պատմական ճանապարհորդութիւնը խանդավառ, փայլուն ցոյցերու արժանացաւ։ Որչափ շատ ծաղիկներ, ճաշկերոյթներ, գովեստներ, ճառեր, դրօշակներ, ցոյցեր եւ իրականին մէջ պետութեան համար որչափ ծաղրելի գումար ու ոսկի հաւաքուած։

Մենք կարօտ էինք անմիջական լայն օգնութեան դրսէն, օտար պետութիւններէն, որպէս զի ապրենք, այն լայն օգնութեան, որ վերջերս խորհրդային Ռուսաստանը ցոյց տրւաւ, փրկելով այդպիսով մեր ֆիզիքական գոյութիւնը:

Սա օգնութիւնը կը պակսէր եւ բոլորը հրաշքի մը կը սպասէին, միայն հրաշքը կարող էր փրկել:

Այդպիսի տպաւորութիւն կը թողուին վրաս կառավարչական բոլոր շրջանները, որոնց մէջ չէին նկատուեր եռանդ, հաւատ, աշխատանք:

Պարզ բարոյալքում էր, որ կը տիրէր ամեն սրտերուն:

Ելք չէր երեւար:

գ. Հայաստանի ընակչութիւնը:

Հայերէ ջոկ Հայաստանին մէջ կ'ապրէին՝ մուսուլմաններ, ռուսեր, յոյներ եւ ասորիններ: Առաջինները չէին ընդուներ հայ պետութեան գաղափարը եւ կը քանդէին ուր եւ ինչ կարող էին քանդել: Անոնց քով կ'ապրէին տաճիկ սպաններ, որ կը լրտեսէին: Տաճկաստանը միշտ ճշգրիտ տեղեկութիւններ ունէր մեր զինւորական դրութեան մասի: Պատերազմի ժամանակ անոնք կը փճացնէին ճանապարհները, հեռագրական թելերը, կը կտրէին մեզ թիֆլիսէն ու ամեն տեսակ աջակցութիւն ցոյց կը տային թշնամուն: Ռուսերը երբէք չ'ուզէին մեզ հպատակել,

որովհետեւ ցարական կառավարութեան օրերով
արտօնեալ դրութիւն կը վայլէին Հայաստանին
մէջ եւ կ'ուզէին նոյն դրութիւնը պահպանել եւ
այժմ։ Յոյները Հայկական տիրապետութիւնը
ժամանակաւոր կը Համարէին եւ միշտ դժուա-
րութիւններ կը յարուցանէին կառավարութեան
Համար։ Միայն եղիդները մեզ հետ էին, սակայն
միշտ մեր օգնութեան կարօտ եւ կառավարու-
թիւնը անգամ բաց կը թողնէր անոնց դրամ-
եւրոպայի մէջ իրենց շահերը պաշտպաննելու
Համար։

Հետաքրքիր էին Հայերը։ Հայաստանի բնակ-
չութեան Համարեայ կէսը — փախստականներ
եւ որբեր էին։ Գեղացիութիւնը անտարբեր էր
Հանդէպ պետութեանը, չէր ուզեր տալ ոչ տուբք,
ոչ զինւոր։ Զարմանքով եւ զայրացած կը Հար-
ցնէին՝ ինչպէս եւ այժմ, երբ երկիրը մերն է,
դարձեալ, նորէն պիտի տանք զինւորներ եւ
տուլպեր . . . :

Առուսահայերը ընդհանուր առումով չէին
Հաւատար նոր պետութեան. կը սպասէին, որ
նորէն ոռուսերը պիտի գան ու պիտի տիրեն
երկրին։

Տաճկահայերը կ'երազէին ուրիշ Հայաս-
տան, ուր Վանն է, Կարինը, Խարբերդը . . .

Հայրենիքի գաղափարին փարած էր փոք-
րամանութիւնը՝ մտաւորականները։

Այդ մտաւորականներու եւ մնացեալ ժո-
ղովրդին միջեւ չկար սերտ, անխզելի, ամուր
կապ։ Չէին Հասկանար զիրար։

Երեւանցիներէ շատ շատերը առանձին սի-
բով կը յիշէին փայլուն եւ գոռող Ազրոնցով -
Դաշկովներուն, Գրէզէներին, Նակաշիձէներին,
որոնց այնքան քիչ կը նմանէին Պարոն Խատի-
սեան, Օհանջանեան, Գիւլխանդանեան, Արա-
բատեան, Զամալեան եւայլն ու քաշուած իրենց
տները եւ անկիւները, կը հետաքրքրուէին իրենց
շահերով, իրենց քէֆերով, իրենց հանգիստով:
Ասոնք հայախօս օտարներ էին, որ հայ պետու-
թեան հիմքը չէին կարող կազմել:

Լայն ըմբռնած մտքով ազգ մը գոյութիւն
չունէր Հայաստանին մէջ:

η.Մեր բանակը:

Հայաստանին մէջ անընդհատ կռիւներ էին
եւ մեր բանակին էր վերջնական խօսքը: Ան-
ունէր կառկառուն դէմքեր՝ զօրավարներ Նա-
զարբէկով, որը ընդհանուր հրամանատար էր,
Գամազով եւ Արարատով, որ հռետանիի
գլուխը կանգնած էին, Ախվերդով եւ գնդա-
պետ Վերիլով, որ շտապի գործերու գլխաւոր
վարիչներն էին: Սակայն ասոնք այլասերուած
էին, չը գիտէին հայերէն լեզուն, պատմութիւ-
նը, հայ իրականութիւնը: Կարծես ակամայ եկեր
էին, ակամայ կը ծառայէին, յարմար առիթ մը
մինտուելով, որ հեռանան մեզմէ: Արդէն կ'ըն-
դունէին, որ մեր հանրապետութիւնը ժամա-
նակաւոր, անցողական շրջան մ'է եւ կը սպա-

սէին, որ այսօր կամ վաղը կամաւորական բանակը պիտի գայ եւ տիրէ երկրին։ Ահա փոքր, բայց բնորոշ դէպք։ Կառավարութիւնը ճաշկերոյթ մը կը տար Անգղիոյ ներկայացուցիչ Ատոքսին։ Զօրավար Նազարբէկովը, կը խնդրէինձմէ, որ ես անոր տամ “Շուստովի” կօնեակը։ Շուստովի գործարանը բռնագրաւուած էր ու շիշերուն վրայ “Արարատ” էր գրուած։

— “Շուստով չկայ արդէն, ըսի ծիծաղով, կ'առաջարկեմ “Արարատը”

— “Շուստովը, պատասխանեց զօրավարը համզուած ձայնով, արդէն Սոչի է, Այն ատեն կամաւորական բանակը մօտեցեր էր Առշիին . . .

Ըսենք եւ այն, որ շնորհիւ Դրօ, Աեպուհ եւ Ռուբէն խմբապետներուն, որոնցմէ վերջինը զօրական նախարար էր, կառավարութիւնը առաջին հերթին աւելի շատ բաւարարութիւն կը տար խմբերու կարիքներուն. ահա ինչու խմբերու եւ կանոնաւոր զօրքերումէ զ կային մրցում, նախանձ, անբաւականութիւն, անգամ փոխադարձ ատելութիւն։ Կամաւորները յառաջ բերին՝ թալան, մառուղերութիւն եւ կարգապահութեան անկումը։

Հասարակ սպաներու մէջ կային 7—10 հոգի պատրաստուած, անձնուէր պաշտօնեաներ։ Մեծամասնութիւնը ոռուս բանակի թափթիուկներն էին։ Անոնց եւ զինուորներու մէջ կապ չկար։ Ծեծ, ապտակ, հայհոյանք, անվայել վերաբերմունք սովորական երեւոյթներ էին սպա-

Ներու համար¹: Փաստ մ'է, որ զինուորը չէր ստանար այն, ինչ որ պէտք էր ստանար, սակայն սպան կը ստանայ կրկնակին, անպէտք իրերը տալով զինուորին: Ղարսի առաջի դիրքերուն մէջ, ուր խոնաւ էր, ցուրտ եւ հողմը անպակաս, զինուորները չունեին տաք շորեր եւ կօշիկներ: Տաք շորեր բաժանելը արգիլեր էր խորհրդարանի նախագահ Աւ. Սահակեանը, որ ինքը պիտի գար, բաժաներ եւ ի հարկէ անվերջ ճառեր արտասանէր, իսկ կօշիկներ... կը վաճառէին սպաները ժողովրդին: Նըւէրները բանակին—բանակ չէին հասներ ու կը թալանուէին սպաներէն: Կը պատահէր եւ այնպէս, որ սպաները կ'ուղարկէին թալանի զինուորներուն ու կը պատուիրէին, որ իրենց բերեն այս ինչ այն ինչ իրերը: Այսպիսով հետզետէ զինուորները կորցրած էին իրենց յարգանքը դէպի սպաները ու ընտելացած էին կողոպուտի:

1920ի ամռան մեր Բըիւք-Վեդիի եւ Զանգերասարի գրաւումը Հայաստանի հանրապետութեան կորստի սկիզբը պէտք է համարել: — Ահագին, մշակուած դաշտեր, ժողովուած ու դիզուած հացահատիկ, բրինձ, բուրդ, բամբակ, ուրիշ մեծ հարստութիւն ընկաւ բանակի ձեռքը: Կառավարութիւնը ապահով կա-

¹ Սպաները ժողովրդի հանդէպ ալ իրենց կը պահեն վատ: Այսպէս Փետրուարին 1919ին իւվագիւն դին մէջ սպայ Քոչարեանը կը ծեծէ ուսուցիչ Արմենեանին աշակերտների եւ ծնողներու առաջ անոր բնակարանի բռնագրաւման առթիւ:

բող էր կես տարի մը կերակրել իր բանակը եւ ժողովուրդը: Ու ահա սկսաւ ահռելի թաւլան մը: Շարան շարան թալանչիներու ամբոխը նետուեց հոն ու հաւաքուած հացահատիկի պարկերուն վրայ կը կոտորուէր քաղցէ եւ ջերմախտէ, այո՛, քաղցէ, որովհետեւ ուտելու բան շկար: Սպաները, զինւորները եւ կօկարտ կրողները ուժով կը յափշտակէին ամբոխէն թաւլանը ու սայլերով կը բերէին Երեւան վաճառելու: Թալանի համաձարակ էր: Երբ մենք կը բողոքէինք, բարձր պաշտօնեաները եւ խորհրդարանի անդամները մեղ կ'առարկէին՝ “միշտ տաճիկները Հայերուն թալաներ են, ինչ կ'ըլլայ, եթէ անգամն ալ Հայերը թալանեն տաճիկներուն:”

Զինւորներու գրպանները արդէն դրամ կար ու դասալիքներու թիւը դարձաւ շշմեցուցիչ: Նոյեմբերի 1920ին Աանահին կայարանը մենք առիթ ունեցանք մանրամասն տեղեկութիւններ ստանալ Հայաստանի զօրահաւաքի արտակարգ կոմիսար Պալաղեանէն, որուն շատոնց գիտէինք, մեր բանակի մասին: Պ. Աալաղեանը ժամանակին տուեր է խորհրդարանին ուշագրաւ զեկուցում: Ազբարայի կոիւներու արդէն յաջրդ օրը (Յունուար 1920) հրամանատարութիւնը կը դգայ, որ զօրք չունի: Զօրավար Փիրումեանը կը խնդրէ զրկել իրեն կամաւորներ: Գնդապետ Մազմանեանը 2լդրին մէջ առաջ պիտի խաղար 800 զինւորներով, ներկայ էին միայն 200ը: Ճակատ կը զրկեն Ալեքսանդրա-

պօլի պահակը եւ փողոցներու մէջ կը հաւաքեն պատահական մարդկանց պահակային ծառայութեան համար: Ըստ Վալադեանի մէնք պիտի ունենայինք 40 հազարնոց բանակ: Չունէինք եւ 10 հազար, թէ եւ թղթի վրայ 27 հազար էր եւ այդ հաշտով ալ դրամ՝ կը ծախսուէր: Զեղծումներ կ'ըլլային զինորակութեան ժամանակ: Ախճակագրութեան բացակայութիւնը կը բարդացնէր զինորակութիւննեան հարցը, իսկ արմատ ձգած դասալքութիւնը կը քայքայէր բանակը: Պ. Վալադեանը կը պնդէ, թէ կային անձեր, որ տասն անգամ կը փախչէին եւ տասն անգամ կը ներուէին եւ նոր զգեստներ կը ստանային: Աբարանի խողնաֆար գիւղը պիտի տար 150 զինորա, տուեր է ... երկու հատ: Դանագրմաշը հարիւրի տեղ տուեր է ... մէկ հատ, 20ի չոկտեմբերի 1919ի երեւան զինորակութեան կը ներկայանան 150 հոգի, տեղը կը հասնի մէկ հատ: Զինորակուները արդէն իրենց զօրամասերը գացած ժամանակ կը հաշուէին ճանապարհին: Խգդիր Սեպուհին կը դրկեն 98 զինոր, կը գան 25 հոգի: Դասալիքներուն չեն հետապնդեր: Արտակարգ խստութիւն պէտք էր: Առ հասարակ փողոցներու մէջ կը որսային, կը հաւաքէին երիտասարդներին, կու տային ձեռքերը հրացաններ եւ անվարժ, անուս խուժաներ կը կանչէին ծառայութեան: Խուժաներ հարկաւ իրական ուժ չէր, շուտ կը մատնուէր խուճապի, կը մտածէր թալանի մասին ու ան-

պէտք տարր մ'էր, որ կը թուլացնէր կանոնաւոր զօրքը եւ կը բաղմացնէր դասավիքներու թիւը:

Սա բոլորը խորհրդարանը լաւ գիտէր: Խորհրդարանը անդամ ունէր զինւորական սեկցիա, որու մէջ չկար սակայն զինւորական մը: Կախագահը Ռուբէն Տէր Մինասեանն էր, որ 1920 Ապրիլին նշանակուեցաւ զօրական նախարար, անդամներ էին՝ Պ. Պ. Զամալեան, Վարոս Քաբայեան եւ բժ. Մելիքեան: Ասոնք բիւրոի ազդեցիկ անդամներն էին եւ ոչ մէկ բանըրին զինւորութիւն պատրաստելուն համար:

Գուցէ աւելորդ չէ ըսել եւ այն, որ Եւրեւանի բարեդ (բերդապահ) նշանակուած էր դերասան Շախաթունի, մեր բեմի զարդերէն մէկը, ցոլուն դէմք, գեղեցիկ շարժուածքներով, միանդամայն անհամապատասխան իր պաշտօնին: Շնորհիւ սակայն իր արտաքինին, սիրով ընդունուած էր մեր երկու վարչապետներու կողմէ եւ անդամ Պ. Խատիսեանը Յունաստանէն բերաւ անոր բարձր շքանշան, իբր ամենաարժանաւոր հայ... սպային...

Իրիկունները մենք միշտ կը լսէինք բերդի պահակներու երաժշտութիւնը, ադ կը նշանակէր, որ զինւորները իր տեղերն են, հանգիստ կ'ընեն... Սակայն միեւնոյն զինւորները անդամ սպաներ և ընկերակցութեամբ Երեւանի շրջակայքերու մօտ կը թալանէին գեղացիներուն, որ սայլերով կը բերէին քաղաք ձմերուկ, սեխ, բանջարեղէն, մրգեր...

Քաղաքի բնակչութիւնը կը գանգատէր,
իսկ բարեդ Շախաթունին ապահով կը շարու-
նակէր իր ... ծառայութիւնը :

Կը յիշեմ, երբ Անգղիան բաց թողեց
ռազմամթերք եւ զէնքեր Հայաստանին, առա-
ջարկեց Պարիղի պատուիրակութեան եւ ին-
ստրուքտորներ: Անգղիական զօրավարի կարծի-
քով, մենք չունեինք զօրք, այլ “հորդա”,
“բանդա” ... Պատուիրակութիւնը կը դիմէ զօ-
րավար Վորդանեանին, որ կարծիք կը յայտնէ,
թէ հայ հետեւակ զօրքը կարող է օրինակ ըլ-
լալ եւ ... եւրոպական զօրքերուն ... Առաջար-
կութիւնը չ'ընդունուիր ...

Կ'երեւի, որ զօրավար Վորդանեանը շա-
տոնց չէր տեսած մեր բանակը ...

և. Ինչ կ'անցնէր, կը դառնար Ղարս:

1919 Մարտին ես քսան օր անցկացրի
Ղարս: Հիւրասիրուած էի նահանգապետ Վոր-
դանեանէն եւ կ'ապրէի անոր բնակարանը եւ
ամեն առաւօտ կ'ըսէի իրեն՝ կը զարմանամ, որ
դեռ Ղարսը մերն է:

Որովհետեւ ես չէի տեսներ Ղարսի մէջ
զինւոր մը ...

Ղարսը պաշտպանելու համար պէտք էր
առնուազն 30 հազարանոց բանակ եւ 800 մաս-
նագէտ սպաներ հռետանին կառավարելու հա-
մար: Մենք ունեինք տասը սպաներ եւ 5000

զինւոր ու Պարսին մէջ, այլ Սարը Պամիշ եւ
 ուրիշ շրջակայքերը: Բերդային թնդանօթները
 բարեկիրթ Անդղիացիները հաներ էին ու յանձ-
 ներ կամաւորական բանակին: Բերդի զանազան
 մասերը կապուած չէին անգամ իրար հետ հե-
 ռախօսով: Երկու զօրավարներ Փիրումեան եւ
 Յովսէփիեան բաւականին հարստութիւն ձեռք
 բերեր էին, մանաւանդ վերջինը, որ 65 կովեր
 ունէ: (կովը կ'արժէր կէս միլիօն): Երկու զօ-
 րավարները եւ քաղաքագլուխ Նոհրատեանը
 շարունակ կ'անհանգստացնէին խորհրդարանի
 անդամներուն, որպէս զի հեռացնեն Պարսէն
 նահանգապետ Պորդանեանին, որ ահագին հըմ-
 տութիւն ունէր կառավարչական, սակայն հին
 ուղղութեան մարդ էր, ուսւ պաշտօնէութեան
 աւանդութիւնները որդեգրած եւ անհամապա-
 տասխան նոր ժողովրդական սկզբունքներուն:
 Պորդանեանը իրեն մօտեցրեց Կադիմով մէկը,
 որ տաճիկ էր ծագումով, քրդերու բարեկա-
 մը, ազդեցիկ, վարպետ մարդ: Ծնորհիւ անոր
 մուսուլմանները 50 միլիօն գրուեցան անկա-
 խութեան փոխառութեան, նուիրեցին կարմիր
 խաչին կէս միլիօն ու կը բերէին Պարս էժան
 գնով պանիր, իւղ, մեղք կառավարութեան
 պաշտօնէութեան համար: Կադիմովին սպանուած
 եղբօրը քովէն գտան անոր նամակը Ազբէյ-
 ջանի կառավարութեան: Կադիմովը կը հաւա-
 տացնէր, որ իրեն չեն հասկնար, ան երեսանց
 կը ծառայէ Հայերուն, որպէս զի աւելի լաւ
 ծառայած ըլլայ մուսուլմանութեան: Եւ իրաւ,

որ տաճիկները միշտ ամենաստոյգ տեղեկութիւններ ունեին մեր դիրքերու, մեր զօրքերու մասին, մենք եւ ոչինչ գիտէինք տաճիկներու մասին եւ միշտ յանկարծակիի կու գայինք։ Արդեօք կադիմովը չէր աղէտի պատճառներէն մէկը։

Եւ Ղարսը մենք պարպեցինք չպարպելով հրացան։ Կառավարութիւնը յամառ մեծամասնականներուն կը վերագրէր Հայերու շկոռուիլը։ Կան պարզամիտներ, որ կը կրկնեն սա առասպելը։

Ահա եղելութիւնը։

Ղարսի ժողովրդի մէջ կար համոզում մը, որ կարող են դիմագրել առնուազն վեց ամիս։ Զօրավար Փիրումեանի հրապարակով իր գերդաստանը ճանապարհ ձգելը եւ խորհրդարանի երկու անդամներու դ. դ. Աբեղեանի եւ Լ. Թագէուսեանի գիշերային փախուստը, մինչդեռ անոնք գեռ երեկոյեան քաջալերելով ժողովուրդը, կ'երդնուին, որ “այստեղէն կը հանեն միայն իրենց ոսկրները, — խուճապ առաջ կը բերեն։ Երկու ուսուցչուհիներ, որ իբր գթութեան քոյլեր, գացեր էին դիրքերը, ինձ իբր կարմիր խաչի նախագահի, պատմեր են, թէ զօրավար Յովսէփեանը ապրանքատար ինքնաշարժերով, որ պիտի հասցնէին փամփուշտներ կոռուղ բանակին, իր կահ-կարասիքը եւ կաթնատնտեսութեան գործիքները կը փոխադրէր ապահով Ալեքսանդրապոլ։ Զինորները կ'ըսէին, եթէ փախչելու բան է, մենք ալ փախչինք։ Կառավարչական շրջաններէն լսեր եմ, որ

անբարոյականացած, թալանչի սպաները կ'ը-
սէին դիրքերու մէջ կանգնած զինւորներուն՝
— “Ինչու կանգներ էք, չէք տեսներ, որ
անդօր ենք, որ փրկութիւն չկայ, փախէք:”

Զինւորները կը փախչէին եւ սպաները
կու գային եւ կ'ըսէին — “Ի՞նչ ընէինք, զին-
ւորները փախան, մինակ մնացինք, մենք ալ
փախանք: Սա էր պատճառը, որ զինւորները
լաւ սպանեցուն ալ չէին հաւատար: Գնդապետ
Մազմանեանը գնդակով վերջ կու տայ իր
կեանքին, որովհետեւ զինւորները կը հրաժա-
րուին պաշտպանել կամուրջը, ուստի պիտի անց-
նէին տաճիկները:

13 Նոյեմբերի 1921 ես ականատես էի
Դարաքիլիսէ, թէ ինչպէս հայ զինւորները մա-
ցառներու մէջերէն կը փախչէին ոչ թէ տուն,
այլ չեղոք գոտին: Նոյն օրերուն Աանահինէն
խումբ խումբ զինւորներ ոտով Վրաստան կ'անց-
նէին: Եթէ մէծամասնական քարոզները ազ-
դած ըլլային, պիտի եղբայրակցէին մուսուլման-
ներու հետ կամ վերադառնային տուն իրենց
ընտանիքներուն եւ յամենայն դէպս ըմբոստա-
նա ին կառավարութեան դէմ: Աւելի մօտ չէր
ճշմարտութեան անգղիացի զօրավարը, որ կ'ը-
սէր թէ մենք զօրք չունինք, այլ “հորդա”,
“բանդա”...

զ. Դաշնակցական կառավարութիւնը:

Երկրի վերոյիշեալ ծանր կացութիւնը անշափ կը բարդացնէր զայն կառավարելու խնդիրը: Քոլոր հայ կենսունակ ուժերու համագործակցութիւնը ստիպողական անհրաժեշտութիւն մ'էր: Այսկայն դաշնակցականները կը ժխտէին կօալիսիոնի կարիքը եւ մեր հարցին, ինչու այդպիսի սխալ ճամբար, կը բռնեն, մեծամտութեամբ կը պատասխանէին — մենք կը ստեղծենք միացեալ, անկախ, աղատ Հայաստանը եւ ան ատեն կը յանձնենք ամենուդ կառավարչական զեկը:

Հայաստանի մէջ կային հինգ կուսակցութիւններ՝ դաշնակցական, ժողովրդական, ռամկավար, սոցիալ-դեմոկրատ եւ սոցիալ-դեղափոխական: Վերջի երկու կուսակցութիւնները չունէին բաւականաչափ անդամներ, բայց ունէին աչքի ընկնող կարկառուն դէմքեր (Բ. Իշխանեան, Դ. Անանուն, Ստ. Զօրեան, Լ. Սարգսեան, Մենախորեան, Թումանեան, Գ. Ռ. Չուբարեան եւ այլն): Ժողովրդական կուսակցութիւնը որը աւելի արմատ ձգեր էր գաղութներուն մէջ, հոս առանձին ուժ չէր ներկայացներ: Ռամկավարը նոր սկսեր էր իր գործունէութիւնը: — Ամենէն աւելի կազմակերպուածը, ուժեղը, հին պատմութիւն ունեցողը — դաշնակցութիւնն էր: Սակայն հայութեան ամենամեծ զանգուածը չեղզք դիբը կը բռնէր եւ անկուսակցական էր: Մեր ամեն աշխատանքը ստեղծել անկուսակցականներու միութիւն, որու նպատակը ըլլար — պահ-

պանել հայ ազգի ֆիղեքական գոյութիւնը, տարածել պետականութեան գաղափարը, աջակցել Հայաստանի վերաշինութեան, լուսաւորութեան եւ Անդրկովկասի ազգերի համերաշխութեան — ապարդիւն մնացին։ Առաջին ժողովին ներկայէին 70 մարդ, երկրորդին 25։

Հայաստանի կառավարութեան գլուխ անցան դաշնակցականները, որ ոչ մէկ պետական փորձ ունէին։ — Աչքի ընկնող ուժեր ալ չունէին։ Վեկավարները շատ միջակ ընդունակութիւններու տէր մարդիկ էին, որ միանգամայն անկարող էին փրկել ստեղծուած դրութիւնը։ Եւ իրական, կենդանի, հարկաւոր աշխատանք անոնք չըցուցադրեցին։

Տնտեսականը բարելաւելու համար կօալիսիոն ալ չէր օգներ։ Պէտք էր օտար պետութեան մը աջակցութիւնը եւ քանի որ Եւրոպան եւ Ամերիկան դրամ չէին տար, միակ խորհրդային Ռուսաստանն էր, որ կարող էր մեղ փրկել։ Սակայն դաշնակցականները կը հաւատային Անդղիային եւ կը հետեւէին անոր ցուցմունքներուն։

Մենք տեսանք արդէն, որ երկու տարուայ մէջ դաշնակցականները ըստ կարողացան կազմակերպել զօրքը։ Դեռ երբ Պարոն խատիսեանն էր վարչապետը, զօրական նախարար էր զօրավար Արարատովը, պատրաստուած, հմուտ զինւորական։ Արդէն ինքը Պարոն խատիսեանը կասկածաւոր դաշնակցական մ'էր բիւրօի տեսակէտէն։ Ահա ինչու երբ Պարոն Օհանջանեանը վերադարձաւ Եւրոպայէն՝ Բիւրօն զայն նշանակեց

վարչապետ։ Ան սերտ կապեր ուներ խմբապետներու հետ ու զօրական նախարար նշանակեց միանգամայն ադ պաշտօնի համար անպէտք, անգամ վեասակար, ինքնահաւան Ռուբէն Տէր-Մինասեանին, որ կ'ըսէր բարձր՝ իմ աստուածը իմ կուսակցութիւնն է¹։ Արա օրով Պարոնայք Դրոն եւ Սեպուհը կը նշանակւէին հրամանատարներ, մինչդեռ մենք ունէինք պատրաստուած զօրավարներ։ Եւ երբ բանը բանէ անցեր, գացեր էր, երբ բարոյալքումը մտեր էր զինւորներու սրբատերուն մէջ, դաշնակցական բիւրօն նորէն Պարոն Խատիսեանին կը դիմէ ու կը զբկէ զայն զինւորներուն, որպէս զի ան խօսքերով տաքացնէ անոնց թուլացած, սպառուած ուժերը . . .

Այսպէս երկու տարուան մէջ դաշնակցականները անկարող եղան ստեղծել որ եւ է կապիրնց եւ զինւորներուն մէջ . . .

Երրորդ եւ ծանր հարցը մեզ համար հարեւան ազգերու համերաշխութիւնն էր։ Պէտք էր ամեն գնով սա համերաշխութիւնը ստեղծել։ Իրաւ է Պարոն Պ. Լեւոնեանի զեկուցումի վրայ կառավարութիւնը կեանքի կանչեց շատ համակրելի մարմին մը՝ օտար ազգերու վարչութիւն,

¹ Ծնորհիւ Ռ. Տէր-Մինասեանի անոր Եղբայրը. որ մեր Բագուի առեւտրական ներկայացուցիչն էր. անպատճէ կը կողոպտէր մեր գանձարանը։ Մեր Բաթումի հիւ պատոսը ինձ ցուցուցեր է երկու գործեր՝ խստի եւ բամբակի վերաբերեալ։ Մեղ համար ա՛լ կասկած չըկար. որ Պարոն Ներկայացուցիչը կը իւրացնէր իր աղքատ հայրենիքի ինչքերը։

որ պիտի մօտեցնէր իրար բոլոր ազգերը, տարածէր անոնց մէջ լուսաւորութիւն, տար բժշկական օգնութիւն եւ այլն: Գործին ղեկավար նշանակուեցաւ ինքը Պարոն Լեւոնեանը: Սական հիմնարկութիւնը գոյութիւն ունէր թղթի վրայ: Ղարսի հայ մուսուլման համագումարը, որ պիտի մերձեցնէր սա երկու տարրերը, անյաջող անցաւ: Դաշնակցականները, որ միշտ մարտական դիրք բռնած էին հանդէպ մուսուլմաններու, անկարող էին առ հասարակ գլուխ բերել հարեւան աղբերու համերաշխութեան գործը:

Ուրեմն երեք մեծ խնդիրները՝ տնտեսական, զինւորական եւ ազգերու համերաշխութեան, ջուրը ընկան:

Հանրապետութիւնը դատապարտուած էր ու ալ չէր կարող փրկուիլ:

Եւ ահա սա երեք խնդիրներու վրայ կ'աւելնայ չորրորդ շարիքը, որ օրհասական նշանակութիւն ունէր՝ դաշնակցականները չէին ըմբռներ պետական զաղափարը եւ պետութեան մէջ պետութիւն մը կը կազմէին: Մենք ունէինք խորհրդարան 80 անդամներէ բաղկացած, վարչապետ, նախարարներու դահլիճ: Ասիկա — սակայն արտաքինն էր ժողովրդի եւ օտարներու համար, ցոլուն, անպէտք արտաքին, որովհետեւ կառավարութիւնը իսկապէս դաշնակցական բիւրօն էր, ամենավատ կառավարութիւնը, որովհետեւ անպատասխանաւատու մարմին մ'էր, որ դաղտնի եւ միջին մէջ կը գործէր, ժողովրդի անունով, անոր հաշիւ ըստ տալով: Բիւ-

րոն կը նշանակէր եւ կը փոխէր վարչապետ, նախարարներ, բարձր պաշտօնեաներ ու կը տարանոնց հրահանգներ։ Բիւրօէ ետքը կու գային տեղական դաշնակցական մարմինները, որ տեղերը կ'ընէին այն, ինչ որ կ'ընէր բիւրօն Հայաստանի սրտին մէջ։ Տաճիկները կը մօտենան Ղարսին։ Ախազօր հրամանատար զօրավար Փիրումեանը կը հրամայէ որբանոցները տեղափոխել աւելի ապահով տեղ։ Ղարսի դաշնակցական կոմիտէն կը կարգադրէ որբանոցները թողնել Ղարս եւ անոնք տաճիկներու ձեռքերը կ'իյնան։ Ղարաքիլիսայի դաշն կոմիտէի միջամտութիւնովը զինւորակոչութենէ կ'ազատուին Ալ. Բարլանեան եւ Սուրէն Դրաբեան։ Սիմօն Վրացեանը Դարաչիչակ կը նշանակէ գանձապետ, թէ եւ Թիֆլիսէն հրաւիրուած է մասնագէտ, որ ստացեր է ճանապարհածախս 25.000 ռ.։ “Ինչ ընէր, կ'ըսէ ֆինանս։ “Նախարարի օգնական Պարօն Մ. Շաթիրեանը, տեղական կոմիտէն կը պահանջէր։”

Ահա ուրիշ փաստեր։

Իբր Դօնի դիւանագիտական ներկայացուցիչ Դօնի կառավարութեան անկումէ ետքը, ես նշանակեցի Ռոստովի համար հիւպատոս եւ ինքս վերադարձայ Հայաստան։ Դօնի կառավարութիւնը ալ չկար։ Կամաւորական բանակը, ինչ պէս քանիցս զեկուցեր էի արդէն կառավարութեան, միշտ մեզ անբարեացակամ էր։ Բանակն էր, որ քանիցս մերժեց հացահատիկ դրկել սովետ Հայաստանին դրամով անգամ։ Բանակն

էր, որ ի պատասխանի իմ գրաւոր բողոքին զօրավար Վեազմիտինովի 28 Հոկտեմբերի 1919, համարաւ 5067 գրութիւնով ինծի կ'իմացնէր, որ ան դեռ չէր ճանաչեր Հայաստանի ներկայացուցիչներու իրաւունքը տալ անցագրեր։ Կամաւորական բանակէն ալ բան մը չունէինք սպասելու։

Անոր վերջնական յաղթութիւնը մեր վերջնական պարտութիւնը պիտի ըլլար։ Մեզ ամեն գնով պէտք էր խորհրդային Ռուսաստանի կողքին կանգնիլ ու համակերպուիլ, քանի որ անոր միջոցով մենք կարող պիտի ըլլայինք պահպանել մեր անկախութիւնը։ Ինձ պէտք էր լիազօրութիւններ ստանալ նորէն Ռուսաստան վերադառնալու համար։

Վարչապետ Պարոն Խատիսեանը կտրեց խօսքերս աս բացականչութիւնով՝

— “Անգղիան ինչ պիտի ըսէ...”

Եւ ինչքան մօտիկէն կ'ուսումնասիրէի Պարոն Ալ Խատիսեանին, այնքան դժբախտաբար կը համոզուէի, որ այդ եռանդուտ, գործունեայ մարդը պետական իմաստով փայլուն ոչնչութիւն մ'էր, տարուած միակ ցանկութիւնով — մնալ նախարարական պաշտօնին մէջ։ Բնորոշ չէ, որ Պարոն Խատիսեանը անգամ պաշտօնական ընդունելութիւններու ատեն կը խօսէր ոչ թէ Հայաստանի, այլ գաշնակցական կուսակցութեան անունով։ Բնորոշ չէ արդեօք, որ վարչապետը ժամերով կը խօսէ ճարտարապետին հետ երեկոյթի մասին, երբ ընդունարանը լի է հերթի

սպասողներով ու ինձ կ'ըսէ՝ «ամեն բան ես պիտի
ընեմ», կը խորհրդակցէինք Պարոն թամանեանի
հետ, ինչպէս եւ ուր շարել աթոռները, սեղան-
ները, ծաղիկները . . .

Պետական սկզբունքը կը պահսէր եւ միւս
վարչապետին Պարոն Օհանջանեանին:

Պետական սկզբունքին բոլորովին հակառակ
էր արդէն այն սխալ գաղափարը, թէ կայ
«դաշնակցական» Հայաստան, ուր դաշնակցա-
կանները արտօնուած դասակարգ մը ըլլային:

Արդէն զիս զգուշացրեր էին բարեկամներս
եւ երբ եկայ Հայաստան, իսկոյն խնդիր ներ-
կայացրի դաշնակցական բիւրօին, որ իրը հրա-
պարակագիր, շատ կը հետաքրքրուիմ ամեն
հարցերով, որ Հայաստանին կը վերաբերուին,
ուստի կը խնդրեմ, որ զիս հրաւիրեն ամեն ժո-
ղովներուն, որ լոկ կուսակցական բնոյթ չեն կրեր:
Խնդրը յանձնեցի Պարոն Ա. Վրացեանին:
Անկէ ետքը քանիցս դիմեցի, ինչու զիս չեն
հրաւիրեր:

“Բիւրօի ժողովները գաղտնի են անգամ
հասարակ դաշնակցականներու համար», պա-
տասխանեցին ինձ:

Պարոն Օհանջանեանը եկեր էր Պարիզէն,
ուր գացեր էր ազգին դրամովը: Զեկուցում
տւաւ գաղտնի բիւրօին եւ հրապարակաւ քա-
ղաքային տան մէջ «դաշնակցական ընկերնե-
րուն»: Այնպէս ալ անկարող եղանկը ծանօթա-
նալ ադ զեկուցումի հետ:

Պետական հաշով գացին Մոսկւա Պա-

բոնայք Շանթ եւ Տէրտէրեան: Զեկուցում
տւին բիւրօին: Մենք, որ դաշնակցականներ
չեինք, բան մը չիմացանք:

Միշտ անտեղեակ էինք անցքերի իրադար-
ձին եւ շատ բաներ դժբախտաբար մենք իմա-
ցանք շատ ուշ... Պուքրէշ...

Մայիսի մէկի ցոյցերը եւ խուլ լուրերը
սպանութիւններու մասին կուսակցական հողի
վրայ զիս շատ վրդովեցին: Գրեցի յօդուած, որ
կիսապաշտօնական “Յառաջը” կարող չէր տպել
եւ ես զայն յանձնեցի “Ժողովուրդի”, խմբա-
գրութեան: Պատահմամբ այսօր ձեռքս են իմ
դրած բնագիրը, շարած յօդուածը եւ խմբա-
գրութեան մակագրութիւնը:

Ահա այդ յօդուածը՝

Քանի որ դեռ ուշ չէ:

Հայի արիւնը հոսում է արգէն... Հայի
ձեռից: Դրութիւնը բարդանում է: Մեր դռան
կանգնած է թշնամին: Սովը պարզում է իր մա-
հաբեր բազուկը մեղ խեղդելու եւ լինել չլինե-
լու հարցը դրած է այս անգամ մեր առաջ
լրջօրէն:

Աթափւել պէտք է:

Գործել պէտք է:

Եւ գործել պէտք է ազգովին, միահա-
մուռ, իրրեւ մի մարդ:

Ազգը այսօր մի կամք պիտի լինի, որ յաղթէ:

Իսկ կառավարական մեր շրջանները դար-
ձեալ պարապւում են քոմիթաճութիւնով, ու-

ըոյն ազգից, յանուն կուսակցութեան, կուրօրէն եւ յամառօրէն ոտնակոխ անելով —

Ազգի կամքը:

Ես չեմ կարծում, որ դաշնակցականները ենթադրեն, որ նրանց կամքը — ազգի կամքն է, քանի որ նրանք հինգ տոկոսն են կազմում մեր ազգի:

Մեր կուսակցական պարլամենտը եւ մեր կուսակցական նախարարները պիտի դադարեն վերջապէս կարծելու —

Որ ազգի վոայ մտածելը, ազգի բաղդը որոշելը դաշնակցականների —

Արտօնութիւնն է եւ ոչ թէ —

Պարտականութիւնը:

Թշնամին կանգնած է մեր դռան եւ ահարկու սովոր նրա կողքին:

Մոռացէք ձեր կուսակցական մանր հաշիւները, կուսակցական մեծամտութիւնը այս պատասխանատու պահուն եւ յանուն մեր բազմաշարչար ազգի անխարդախ շահերին, միացրէք ազգը, ստեղծեցէք մի կամք, որի մէջն է միայն մեր փրկութիւնը: Դուք կարօտ էք ամեն մի աղնիւ հայի

Խելքին եւ

Աջակցութեան:

Քանի որ դեռ ուշ չէ, հանեցէք վերջապէս մեր հայ ազգի բաղդի հարցը հենց կուսակցական խուլ եւ բարձր պատերից դուրս հրապարակ:

Որ վերջապէս եւ մենք բոլորս հասկանանք,
ինչո՞ւ օր ըստ օրէ մեր դրութիւնը բարդանում է:

Քանի որ դեռ ուշ չէ, հրաւիրեցէք ձեր
ժողովներին ժողովրդական, սոցիալ-դեմոկրատ,
էս-էռ, մեծամասնական կուսակցականների եւ
անկուսակցականների ներկայացուցիչներին:

Միայն այդպէսով դուք կը դադարէք հո-
գեկան անդամալոյներ դառնալուց եւ միայն
այդպէսով դուք կը փրկէք մեր ազգը:

Ահա ինչ մակագրութիւն ըրեր է Խմբա-
գրութիւնը՝

“Խմբագրութիւնից անկախ պատճառներով
սոյն յօդուածը հնարաւորութիւն չունեցանք
զետեղելու թերթի մէջ, թէ եւ արդէն շարուած
պատրաստ է: Խմբագրութեան քարտուղար
Տէր . . . (անհասկանալի) Երեւան Մայիսի 4ին:”

Չեմ ծանրանար լսածներուս վրայ: Սակայն
շատ բնորոշ էր մեր դրամը:

Անդրկովկասեան սէյմի բոները շատ աւելի
հայկական էին: Հայաստանի բաց թողած դրամը
— ռուսերէն լեզուով գրուած մուրհակ մ'էր
Ռուս պետական դրամանոցի Երեւանի բաժնին
տրուած: Չորս հայ տառեր կային դրուած, Ռուս
պետական դրամանոցը — Մոսկուա էր եւ
Խորհրդային Ռուսաստանին կը պատկանէր.
Երեւանի բաժնը կը ճանաչէր կամաւորական
բանակը: Նոր հայկական դրամներու նկարները
ըրեր էր յայտնի ակադեմիկոս Կոջոյեանը.
Նկարները հաստատուեր էին կառավարութենէն
եւ յանձնուիր էին ուրիշ նկարիչ Պարոն Գեթ-

վաճեանին արտասահման տանելու համար։ Աերջինս կը տայ տպագրելու իր նկարները եւ երբ տպւած դրամը կը հասնի Հայաստան, անոր արժէքը աւելի էր քան թէ նոյն իսկ դրամը։ Աւելորդ ծախս էր։

Աերջապէս դաշնակցական կառավարութիւնը բնորոշելու համար կանգ առնենք լիազօրներու վրայ, որ կը գործէին գաւառները, քաղցած ժողովրդին հաց բաժնելով։ Այդ լիազօրները մեծաւ մասամբ միանգամայն վեասակար տարր էին, կը հարստահարէին ժողովուրդը։ Եղեր են օրինակներ երբ ալիւրի տեղ կը դրէին գիւղերը աւազ եւ քար։ Լիազօր խօսքը Հայաստանի մէջ հայհոյական խօսք էր դարձեր։ Խորհրդագրանը մերկացրեց շատ լիազօրներու շարագործութիւնները, բայց մենք չենք յիշեր, որ մէկին կառավարութիւնը կախած կամ զնդակահարած ըլլար։

Է. Մեր եզրակացումները։

Հայաստանի հանրապետութեան պարտութիւնը եւ անկումը յառաջացան երկու պատճառներէ՝ ա. բնական, անխուսափելի եւ դաշնակցութենէ անկախ պատճառներէ, որ էին՝ մեր աշխարհագրական աննպաստ դրութիւնը, դրացիներու անբարեացակամութիւնը, տնտեսական պայմանները եւ ժողովրդի անգիտակցութիւնը եւ ը. պարտութեան երկրորդ պատճառը իրենք

Դաշնակցականներն էին, որ զուրկ էին պետական հասկացողութենէ եւ պետական տգիտութեան հետ միասին յաւակնութիւն ունէին “դաշնակցական”, Հայաստան մը ստեղծել ու կը հաւատային Անդղիային եւ ժողովուրդը կը պահէին խոր տգիտութեան մէջ, ամեն ինչ կարգադրելով գաղտնի իրենց բիւրօի չորս խուլ պատերու մէջ:

Կարո՞ղ էր փրկել դրութիւնը կառավարութիւնը:

Այս, կարող էր: Պետական ղեկը իր ձեռքն էր: Ան գիտէր արդէն, որ Ամերիկան մեր մանդան չէ ընդուներ, որ Եւրոպայէն սպասելու բան չունինք:

Միակ ելքը ան էր, ինչ ըրաւ Ազրբէյջանը: Պէտք էր դաշնակցականներուն ունենալ հարկաւոր ազնւութիւնը եւ հայրենասիրութիւնը — զիցել իրենց տեղերը կամաւոր, առանց կռուի եւ արիւնչեղութեան — մեծամասնականներուն:

Ուսւսաստանը միայն կարող էր փրկել մեզ: Գուցէ ան ատեն զարսը մնար մեր ձեռքին, յամենայն գէպս Ղարսի շրջանի ժողովրդի կոտորածը յառաջ չէր գար եւ տեղի չէր ունենար անպէտք քաղաքացիական, արիւնահեղ կռիւը:

Դաշնակցականները գերադասեցին իրենց անձնական շահերը...

Եւ մենք ունեցանք այնքան աւելորդ զոհեր...

III.

ի՞նչ էր և ի՞նչ պիտի լինի մեր ուղիմ:

Պէտք է սա պատմական անցուդարձէն դաս
մը առնել: Մեզ, հրապարակագիրերուս, պէտք
է ճշտել մեր բոնած ուղին, հասկնալ մեր սխալ-
ները: Անհրաժեշտ է ուսումնասիրել Հայաս-
տանի Հանրապետութեան բոլոր գործերը, որպէս
զի ճիշտ ընդգծենք մեր ապագայ ուղին:

Մենք հայրենասիրութիւն չենք հասկնար
սէր դէպի ձորերը, դաշտերը, սարերը, աղբիւրը,
որ կ'երգեն բանաստեղծները:

Հայրենասիրութիւնը սէր մ'է դէպի ժողո-
վուրդը:

Եւ յանուն այդ ժողովրդի սիրուն բնաւ
չենք հասկնար այն ծայրայեղներուն, որ կը քար-
կոծեն Պարսն Մեասնեքեանին, Լուկաշինին եւ
առ հասարակ մեր մեծամասնականներուն, որով-
հետեւ անոնք համաձայնուեր են, որ մենք մեր
քաղաքականութիւնը, մեր զօրքերը անկախ չու-
նենանք, այլ մեր ներքին գործերուն մէջ պահ-
պանելով մեր բոլոր ազատութիւնը, որ կը տայ-
լի ու լի կարելիութիւն զարգացնել մեր ազ-
գային մշակոյթը. արտաքին գործերու եւ երկրի
պաշտպանութեան հարցերու շուրջ՝ կախում
ունենանք Ուսուսաստանէն:

Մենք կ'ողջունենք սա որոշումը:

Կ'ըսենք աւելին — սա որոշումի մէջն է,
որ կը տեսնենք մեր ապագան: Ամենամեծ մեր

սիսալը անոր մէջն էր, որ մենք փոքր ազգ ըլլ-
լալով, մեծ քաղաքականութիւն կ'ուզէինք ընել
եւ ան պղտիկ մարդկանց ձեռքերով:

Պղտիկ ազգերու համար քաղաքականու-
թիւնը շուայլութիւն մ'է:

Որովհետեւ քաղաքագէտներու խելքը ու-
ժեղ բոռունցքի մէջն է:

Մեր քաղաքագէտները ինչքան ալ խելքը
ըլլան, յիմար պիտի երեւան, որովհետեւ մենք
չունինք եւ կարող չենք ունենալ ուժեղ
բոռունցք:

Արդէն աեսանք, որ մեր սւիններով ան-
կարող ենք պաշտպանուել:

Միայն Ռուսաստանի գրկին մէջ մենք հնար
ունինք ապահով բաղմանալ, զարգանալ եւ
բարօրութեան հասնիլ:

Ճրջապատուած ազգերով, որ մեզ չեն
հասկնար կամ չեն սիրեր, պահանջ ունինք մեր
հին վէրքերը բուժել:

Պէտք է, որ մենք եւ դրացիներս դիրար
ճանչնանք, հասկնանք, որ սիրենք եւ յարգենք:

Ազգերու համերաշխութիւնը մեզ համար
ստիպողական է:

Սա ծանր հարցի լուծումը կը թեթեւնայ,
երբ մենք չենք տարուիր ազգայնամոլութեամբ
եւ քաղաքականութիւն չենք ըներ:

Իսկ ընդհանուր կովկասեան հանրապե-
տութեան հանդէս գալը առ միշտ կը լուծէ
երեք Անդրկովկասեան ազգերու փոխադարձ
յարաբերութիւնները: Հայը, վրացին եւ մու-

սուլմանը այժմ ձեռք ձեռքի, կուշտ կշտի
պիտի պաշտպանեն ընդհանուր մէկ հայրենիք:

Անդրկովկասեան դաշնակցական հանրա-
պետութիւնը մեր երազն էր, որ այսօր կ'իրա-
կանայ ամենափայլուն կերպով — շնորհիւ եւ
միջնորդութեամբ խորհրդային Ռուսաստանին
եւ անոր իրը անբաժան մասը:

Ով մեզմէ չգիտէ, որ դժբաղդաբար մեր
Հայաստանը այնքան ատեն կ'ապրի, որչափ
ատեն սոցիալիստները տէր ու տնօրէն կը մնան
Ռուսաստանին: Վաղը եթէ Միլիովովները նըս-
տին կառավարութեան աթոռներուն վրայ, Հա-
յաստանը պարզ ծայրագաւառ մը պիտի ըլ-
լայ, լքուած, մոռացուած, ինչպէս առաջ:

Ահա ինչու ամեն հայրենասէրի համար,
որ իր ժողովրդի ապագան եւ բաղդը կը գե-
րադասէ իր անձնական հակումներուն եւ նիւ-
թականին, պարզ պիտի ըլլայ, որ Ռուսաս-
տանի սոցիալիստական կարգերու տիրապետու-
թեան մէջն է իր հայրենիքին փրկութիւնը եւ
որ յանցանք մ'է անոր դէմ կոռուիլը:

Մեզ՝ հին գործիչներուս, այսօր պէտք է
ճշտել մեր ըրածները:

Պէտք է, որ տխուր անցեալը վերջապէս
դաս մը ըլլայ մեզ համար:

Պէտք է քննադատական վերաբերմունք
դէպի մեր մտքերու եւ սրտերու կուռքերը՝
բաֆֆին, գամառ-բաթիպան եւ Արծրունին:
Տաք գլուխները կ'աշխատէին իրականացնել
բաֆֆիի երազները եւ հեքեաթները:

Արծրունին տարուած էր Եւրոպայի հեղինակութեան փայլովը եւ լուրջ կը կարծէր, որ Հայերու ցոյցերը Պոլսոյ մէջ պիտի փրկեն Հայաստանը, որովհետեւ պիտի ցնցեն Եւրոպայի հասարակական կարծիքը:

Գամառ-Քաթիպան կ'երգէր՝

Տաս հազար այնալու
Կը ընայ մեղ փրկելու...
Արտորա դէպ Կարին —
Սփոփել խեղճ Հայերին...

Այսօր մենք տեսանք, ուր գացինք:
Ինչքան զոհեր եւ որչափ քիչ արդիւնք...
Այս, չարիք մը, որ չուզենք հասկնալ —
Կրկնակի չարիք պիտի դառնայ մեր գլուխներուն:
Պէտք է փնտռել ու գտնել նոր ուղի:
Ուր է իսկապէս մեր փրկութիւնը:
Պէտք է մեղ ամէն գնով պահպանել հայ ժողովրդի Փիղեքական գոյութիւնը Հայաստանի մէջ: Պէտք են մեր կողմէ զոհողութիւններ, որ զարկ տանք Հայաստանի եւ արուեստին, արդիւնաբերութեան, ճարտար արուեստին եւ ընդհանրապէս հայ մշակոյթին:

Կարծես թէ բոլոր հոսանքները այսօր հակառակ չեն մեր առաջարկութեան: Աակայն ինչը ըրեր ենք մինչեւ այսօր: Պոլիսը զրկեց սերմնցու, դեղօրայք, բժիշկներու խումբ մը: Հոս ու հոն կ'ըլլան հանգանակութիւններ երկրագործական մեքենաներ գնելու համար: Խոստովա-

Նինք, որ ասիկայ չնշին փշրանքներ են, որ անկարող են յագեցնել Հայաստանի աղաղակող կարիքները:

Պէտք է աւելի լայն, աւելի շօշափելի օգնութիւն, եւ մենք հրապարակագիրերս ամէն առթիւ պիտի համոզենք մեր գաղութները իրականապէս եւ մեծ թափով զալ օգնութեան Հայաստանին:

Սակայն երբ մենք կը խօսինք հայութեան ֆիզիքական գոյութեան պաշտպանումի մասին, ըոպէ մը մոռնալու չենք, որ եւ մեր գաղութահայութիւնը կը սպառուի, կ'ոչնչանայ, կ'անհետանայ ու բարոյապէս կը կոտորուի, այլասերուելով...

Եւ մենք այսօր, ինչպէս յիսուն-վաթսուն տարիներ առաջ Ստ. Նաղարեանի եւ Միք. Նալբանդեանի օրերուն, պիտի դառնանք մեր հին աստուծուն—լուսաւորութեան՝ ճշմարիտ, աղատ, լայն մոլով հասկացած լուսաւորութեան:

Այս տարի Պուքրէշի եկեղեցուն մէջ մանկական հանդէս մ'էր Վարդանանց պատերազմի տարեդարձի առթիւ: Բեմ ելան երկու փոքր մանուկներ, որ միասին դժուար թէ 20 տարի ունենային: Բռունցքները բարձրացնելով երկինք, ոտքերը զարնելով յատակին, մէկը կը պոռար՝ “օտար երկինք, օտար հող”, ու ասածներուն մէջ կ'աշխատէր դնել բուռն զըզուանք, թոյն, լեղի, իսկ մէկալը — “Հայ եմ”՝ “Ես Հայ եմ”, կը պոռար ու կը խոստանար զար-

նել աջ ու ձախ յանուն հայրենիքի աղատութեան: Մինչդեռ հիացած հանդիսականները կը ծափահարէին եւ կը քաջալերէին, ես կը տրտմէի ու խոր մտածմունքի մէջ կարծես մեր բոլոր սխալ անցեալը կը տեսնէի:

Սա լուսաւորութիւն չէր հարկաւ:

Դպրոցը կը թունաւորէր մանուկներու թոյլ եւ անհաստատ բանականութիւնը, հիւանդու, րօմանտիկ, երազող, փայլուն եւ միեւնոյն ատեն չնչին խօսքերով, որ այնքան կը յուղէին սրտի լարերը, չը ճոխացնելով ուղեղը:

Ամիս մը յետոյ մէկ ուրիշ հանդէսին ես տեսայ երկու փոքր որբեր, երկուսն ալ տաղանդաւոր. մէկը կ'արտասանէր ողբագին եւ լալկան ձայնով Աւ. Խաչակեանի եւ Սիամանթօի հայրենասիրական երգերը, մէկալը ուրախ, զւարթ ծիծաղ մը կ'արտայայտէր...

Խաչ քաշենք լացին, ողբին վրայ, սա զւարթ, ուրախ ծիծաղը — այն դեռ փոքր, կանաչ, կենսունակ ծիլն է, որմէ վաղը մեր ապագան պիտի բուսնի, լուսաւոր եւ գեղեցիկ...

Լուսաւորութեան մեծ, լայն, շիտակ, գեղեցիկ ճամբովը դէպի մեր ազգի ապագան՝ ահա ինչ պիտի ըլլայ այսուհետեւ մեր հրապարակագրերու նշանաբանը եւ ուղին:

Որչափ կարելի է շատ եւ մեծ պաշար գիտութիւններու եւ որչափ կարելի է քիչ յոյզեր, երազներ, ցնորքներ, ցնցումներ, որ մինչեւ այսօր մեղ տարին այնքան հմայիչ, այն-

քան ցոլուն եւ այնքան խաբուսիկ ճամբով
դէպի կորստի անդունդի եզրը:

Ճշմարիտ լուսաւորութեան մէջն է մեր
փրկութիւնը. եւ որպէս զի կարող ըլլանք հար-
կաւոր չափերով զայն տարածել հայութեան
մէջ, անհրաժեշտ է կազմակերպել գաղութ-
ները, ստեղծելով ինքնօգութեան մարմիններ:

Պուրուշ, Ապրիլ 1923:



ՑԱՆԿՆԻՒԹԻՄԹ

Եւ

I. Հասկցած շարիքը — կէս շարիք է	5
II. Հայաստանի Հանրապետութեան անկումի իսկական պատճառները	9
ա. Մեր աշխարհագրական դրութիւնը եւ մեր դրացիները	9
բ. Տնտեսական տագնապը	11
գ. Հայաստանի բնակչութիւնը	14
դ. Մեր բանակը	16
ե. Ի՞նչ կ'անցնէք կը դառնար Դարս	22
զ. Դաշնակցական կառավարութիւնը	26
է. Մեր եզրակացումները	36
III. Ի՞նչ էք եւ ինչ պիտի լինի մեր ուղին	38

Ա Խ Ա Լ Ն Ե Պ

Էջ	Գրոհած է	Թէտք է կարդա
6	Խաղաղութիւն	Խաղախութիւն
10	Սպասումի	Սպառումի
20	Կը հաշուեին	Կը հալուեին
28	Բագուի	Բաթօսումի

A II
80336